

1917

ՅԵՍՈՒԴԱՐՁ ԱԿՆԱՐԿ ՄԸ

Տիեզերական պատմութեան մէջ նորութիւնակ գէպերով առցեալ եղական տարի մը եղաւ համաշխարհական պատերազմի այս չորրորդ տարին։ Ազգերու միջազգային օրէնքները այնպիսի յեղափոխութեանց ենթարկուեցան, որ զազդիական յեղափոխութիւնը գերազանցեցին։ «Հարկ լուծանէ զօրէնս» բանաձեւ՝ կերպնական կայսրութիւնը իրենց սկզբունք դարձուցած՝ ամէն միջոց ձեռք կ'առնուն զինեալ թէ անզէն հակառակորդ ժողովութիւները զոհելու կրօնոսի։ «Մեծ ու պատիկ ազգերու իրաւունքին և ազատութեան համար մարտնչիլ ու տոկալ», ահա սկզբունքը զաշնակցաց, որոնց մեծագոյն զոհուութիւններ աչք առած պիտի ճնշին մարդկութիւնը իրուսիական զինամուլութենէն ազատել և յարատե խաղաղութեան պայծառ հանգրուանն առաջնորդել։

Տեղի ունեցած տիտանային գէպերը շարժաւուանկարի տեսարաններու երազութանը իրար յաջորդեցին՝ մանտանդի մուսաստան։ Տապալած հզօր կայսրութեան աւերակներուն վրայ կարմիր դրօշի իշխանութիւնը զարնուրելի պատրանքի մատնեց ազատամիտ ազգերը, Հոն ակն յայտնի կը տեսնուին ծայրայեղ ուամկավարութեան սիսալմունքը, եղեռնազործութիւնը, ինչպէս տեսնուեցաւ ձարական ինքնակալութեան պատրանքները, վատութիւնները։ Եւ մինչ ի մուսիս մոլեզին ընկերվարութիւնը կ'որանայ սրբազն հայրենիքի անոնք, անզին ծնոտոն Միջազգայիսան ընկերվարականները կոկորդամբ կ'ազարակն «Deutschland über alles», Եւ Լէնին ու Դրոյցի, արևմուտքի ռամկավարութեան այդ գաղափարապաշտ լիարները չեն վարանիր խաղաղութիւն մուրալ Գուլիէլմոս և կարուս կայսրնե-

բուն զօրավարներէն, վարչապետներէն։ Մինչ ասզին անզլիական և ֆրանսական և գաշնակից ռամկավարութիւնը չի կարենալով «երկարէ կուտիսվ և փայրակնացայտ սուսերով» յաղթահարել կատաղի և վայրագ զօրավարներու և նախարարներու կուտ զօրութիւնը՝ Գերման ինքնակալին, կ'ուխտէ բարոյական և նիւթական դիմակալութեամբ, ակարացնելով զգետնել՝ արիւնարրու հիտրան։

1917ի բաղաբական գէպերու երազը ընթաց տեսութիւնը զմեզ կը համոզէ որ երր յեղափոխական մուսաստանը զեռ զնքերը չէր նետած, Գերմանիա և իր ճորտերը կը զզային յառաջել դէպ ի պարտութիւն՝ քանի որ Վերտէսնի դիմաց գերմաններու արիւնը և զահածառանզի համարաւը զոհուած էին, Գաղցիոյ ճակատը խորուակելու խարկանքին։ Խոալական ճակատին առջև Աւստրիական բանակները պարտուած՝ հանգրուանէ հանգուտան նաև հանչելով հազի հազ կը տոկային պաշտպանողական դիրքը չկորունցնել։ Վերահան մուսական յեղափոխութիւնն և բանակին կազմալուծումը ոգի տուին Գերմանիոյ և Աւստրիոյ ու իրենց ճորտերուն, ուժ տալ հետևեալ ծրագրին։

ա. Մաստկացնել ընդուղեաններով նաւամարտը, դաշնակից պետութեանց պարենարումը ջլատելով, զերման ազգերու յաղթութեան յոյսը վերաբարձել, և Անգլիան սովելով՝ պարտութեան հարկազել։

բ. Օգաուիլ ուսւական յեղափոխութենէն՝ զայն զինուորական և բաղաբական կատարեալ կազմալուծութեան մղելով, ճիշջ այն ցակահատներու ոճով՝ որոնց մեծագոյն գործ տեսած կ'ըլլան՝ բազմութեան շփոթած պահուն։

գ. Ամէն միջոց բանեցնել թշնամի և

չէզո՞ր պետութիւններու մէջ տարածայ-
նութիւն և շփոթութիւն առաջ բերելու-
ձեռք առնելով վճարուած ազդեցիկ մար-
դիկը, յօգուա գերմանական խաղաղու-
թեան առաջարկին։

Այս ծրագրին համեմատ, յունուարին
մինչև ապրիլ ընդովզեաններու նախճիր-
ները զարհութելի եղան. անկէ յետոյ մեղ-
մացաւ և գերշնական գերման յաղթու-
թեան անրաւական նկատուեցաւ, մինչ
ըստ Վոն Դիրրիցի՝ երեք ամիս բաւական
պիտի ըլլար Անգլիան փճացնելու էրեք
ամիսը, վեց ամիս, ապա ինն ամիս և
հուսկ յետոյ անսահման ժամանակի մը
Հարկը տեսնուեցաւ Դիրման ժողակալութե-
նէն ընդովզեաններով ովկիանանունն ուուա-
նելու Այսպիսի յայտարարութիւններով և
սափանակներով ու նէրէլիններով բա-
զաններով ժողովրդ չէմ գործուած ո-
ճիրներով մինչ Գերմանը կ իրենց գաշ-
նակինները յոյսներով կ'օրորէին; Ռիախս-
զակի մէջ կեղորնի կուսակցութեան պետը,
իրծագէրէկը յայտարարեց թէ ընդովզեա-
ններով պատերազմէլ մանկացաց յօյս մ'էր:
Իր բանահօսութիւնը ռամպավար սկըզ-
րունցներուն ուժ ներշնչեց և համոզեց որ
ինքնակալի վարչութիւնը՝ առմկավար պե-
տութեանց վարչութիւնն ստորագաս էր:
Գուշէլմոս կայսը հարկադրուեցաւ բա-
րեփոխութիւններ ներուծել բրուսիոյ սահ-
մանադրութեան մէջ, իսկ Պերման Հու-
վէկ զիւանապետը հարկադրուեցաւ հրա-
մարիւ: Յաջորգը, Միքայէլս չկըցաւ
(ըստ իր բացատրութեան) « զանազան
կենդինարներու ծանրութեան տակ » եր-
կայն տոկալ. տեղից տուաւ Պավիերիոյ
Նախարարապետ վկան Հէրդիկինը՝ որ հարկ
տեսաւ երեսիփանական ժողովի անդամ-
ներէն իրեն օգնականներ ընտրել: Այս-
պիսի փոփոխութիւններ ապացոյններ էին
Գերմանիոյ կոնդին ճամփառածութեան, և
վերշնական յաղթանակի հեռապատճերին
մշաւչի մէջ թաղակալուն Այլ և օգոստա-
փառ սնապարձին ձայնը կերկերած էր,
ու միայն Քրօնըրինձ և Հինտենպուրէ կը
յաշողէին Պելինի, մէջ երևակայական

համեմատութիւններ ցոյց տալ՝ Արևմը-
տեան ճակատաններուն յառաջադիմութեամբ,
մինչդեռ իրաւաչս Անկոֆրանսական դի-
մագարձութեանց տեղից կու տային վեր-
տէսնի, Շամբանեայի և Ֆլանտրայի մէջ.
միայն Քամպարէի դէմ եթէ անգլացւոց
յարձակումը ձախողեցաւ, գերմանացւոց
աշ թէն ալ ոչ սակա տկարացաւ:

Գերմանիոյ ստրուկ զինակից Աւստրիան
այլ ևս անզօր դարձած էր Խտական
յարձակումներուն զիմազրելու. Քարոյի ա-
նառիկ բարձունքները հետզհետէ կորսնցը-
նելով Թրիէսդի գրաւումը մօտալուտ կը
տեսնուէր Կացութիւնը փրկելու համար
հարկ էր զօրաւոր հակայարձակում մընել.
և սակայն երկրին մէջ սովոր սաստակացած,
զանձը պարզուած և հայտակ յեղերու
խլուումները յուսահատական դարձած էին.
այնէս որ եկող զացող վարչապետները
զիշուններով և մօտալուտ խաղաղութեան
յանկերդով ժողովուրդը կ'օրորէին:

Պուլկարիան տիրանալով Անգլիական
Մակեդոնիոյ, յունական Քավալային և
Բուլղարիոյ ծօլուսէային, չէր յանդուններ
փորձ մընել զաշակից զօրաբանակը
Ուելանիկի ծովը թափելու:

Թուրքիան ձեռքէ հանած էր հայկա-
կան նահանգները, և Անգլիան իրմէ վրէմը
լուծած էր Տարտանէլի և Պուդ-էլ-Ամա-
ռայի ճամփանքին, ազատազրելով Մէր-
քէն, Պաղտատը, Երուսաղէմը, որ է ըսել
Արարիան, Միջազէտը և Պաղեստինը:

Յունաց թագակիր ամուխին խարկանըը
զաշնակցաց համբերութիւնը վերջացուց:
Ելլազայէն վարեցին զահընկէց կոստան-
դինը և իր Հոնէնցուլէրն կողակիցը: Խո-
րագէտ Վէնիցիեոս քաղաքականութեան
զլուի անցնելով, վճռականօրէն Յունաս-
տանը զաշնակցաց դատին միացուց, և
անտարակոյս Սելանիկի ճակտին վրայ
գործն գեր մը կատարուեցաւ, բանի որ
աւելի զիւանագէտ քան զօրավար Սէպայլ
սպարապետը Փրանսա կանչուեցաւ ու տե-
ղը կորովի զօրապետ մը նշանակուեցաւ:

Գերմանիան թէն այն ժամանակ յաղթու-
թեան փողը կը հնչէցնէ Արևելիան ճակա-

տին ծանօթ շահատակութիւններով, բայց կը տագնապի բովանդակ գաղթականութիւններուն կորուստով և լրկմտեան ճակատի ճախողածներով. և ահարեկած սովէն ու ներքին իլրտումերու սպառնալիքէն հաշտութեան առաջարկներու փորձին կը միացնէ լիրը սպառնալիքը՝ բովանդակ մարդկութեան. իւ ահա իրեն դէմ աշխարհիս մեծագոյն և զօրը հասարակապետութիւնը սուրը կը շողացնէ. վիլսոն արդարասէր պիտի օգնէ Դաշնակցաց, Ամերիկան մլլիառներով, պարէններով, անսպառելի ռազմամթեններով և երիտասարդ բանակներով. Նա արդէն հրատարակեց նախ Գերմանիոյ, ապա Աւստրիոյ դէմ պատերազմ. Նոր Աշխարհի գրեթէ բոլոր հասարակապէտութիւնները և հին աշխարհի Զինաստանը հետեւցան իր օրինակին:

Վիլսոննէ և Պեոլինէ արձակուած Գերման խաղաղութեան փորձերը վիժեցին: Ո՞չ Ապանիկան միջնորդութեան ճայները և ո՞չ ալ Քահանայապէտական առաջարկը յուսազրիչ արզամիք մը ունեցան: Եւ մինչ ժողովորդներ կը զարհուրին, Գերման զինամոլ դիկաստորութիւնը կը հրնուի Կալիցիայէն դէպի Ռիկա վիրաւ արշաւելուն և Պրուսիովի Յուսական յարձակումի փորձը գնորդին շնորհական ապառողջ սկզբունքներուն, որոցմով ջլատած են ոռուսերը և իրենց վիճուրական բովանդակ մարմինը վիթխարի զիակ մը դարձած է: Գերմանը ու գերուած այս իրականութեան ճանդէպ, դեռ Ամերիկան օգնութիւնները իրոպա չի ժամանած՝ կ'ուզեն կայծակնարար հարուածել զաշնակիցները, և ահա գհատած Աւստրիոյ սիրտ տալու դիտումով՝ կը վնուի կաշաքով և խորամանկ միջոցներով, ինչպէս ի Ռուսիա, նոյնպէս Քատոռնայի զօրքերուն մոյքելը պղտորելով կեղրոնական չըս Պիտութեանց միացեալ զօրութեամբ գրոն տալ Խուալացւոց վրայ: Կը յաջորին Քարօքէդոյի հարուածով խունապի մատնել Խտալական բանակները՝

որոնց դէպ ի Թալիամենդոյ, զէպ ի Բիավէ ընկույկելու պահուն, անդիէն Բեղրուկրատի մէջ Պոլչէվիկիներ կը տապալեն Քէրէնսկիի գարչութիւնը, կը ժեռնարկեն զաշնակիցները դաւելով՝ հայրենիքը մատնել Գերման կամայականութեան՝ խարեսպատիր անջատ հաշտութիւնը աղերսելով:

Սանձարձակ ընկերվարութեան սիալները և վասաները որքան որ դառն զամ մը եղաւ դաշնակցաց, այնրան կեղրոնական կայսրութեանց ախորժները զրգուց: Դաշնակիցները հարկադրուցան տիտանական պայցարին ամրողջ ծանրութիւնը վրանին ընդունիլ, մինչ Ռուսաստան՝ Լէնինի և Դրոցցիի դիկաստորութեամբ զասալիք եղած (որոնց սկզբունքներու ժամանը և կերմաններու մերենայութիւնները ընդհանուր խոսլիան վարակել կը փորձեն) և Ամերիկեան օգնութիւնները հասնելուն ամիսներ կը կարստին՝ ընդհանուր մարզգութիւնը ճգնաժամել կ'անցնէ: Սակայն կեցցէ, այս անզամ պատսանեկութիւնը, որ Գողիաթի դէմ իրեւ նոր Դաւիթ պայցարելով կասեցուցած է Աւստրօքերման յառաջադիմութիւնը կրարայի ստորոտը, Բիավէյի երկայնցը: Այդ 17,18,19 տարեկանի պատանիները զպրոցի շրջանէն, հայրենիքը փրկելու սուրը գործին կոչուած, զին ի ձեռին, կուրցեցերնին դէպի թշնամին՝ զունդագունդ զոհուելով արզիկեցին կայսրներու յաղթութեանց զափնիի հիւստածըը: Այժմ անոնց բուռն սպառնալիքներուն մէջ, անհանգութիւնն և երկիւլ միայն կը նշմարէ ազգերու ժողովը: և թշնամին իսկ կը նախատեսէ որ, եթէ զին ուրիշ յաջողութիւններ եւս ունենայ Արևմտեան ճակատին վրայ, վերջական յաղթութիւնը Արդարութեան և իրաւանց վերապահուած է: Զինամոլութիւն և արհաւերը մարմացնող կատաղի շոււը խորտակուած պիտի տեսնէ իւր եղջիւները և զիտապատ պիտի իյնայ մարտընչող ազգերու հզօր կամբի հարուածներուն տակ: